

ուամբ՝ ՚ի վեր ամբաւնայր զՃարմանդ պարանոցին Տըլոնեայ , զոր այն ինչ գլխատեալ էին : (Օ օրականք երկու ՚ի գաղղիացի գնդէն ՚ յալ և ՚ հիւլէն ցյետին շունչ նորա սկաշտպանեցին նմա : (Օ ենան և այլ ևս պատարագք , [թէ պէտ և դիւցազնական իմն առաքինութիւնն ոմանց ոմանց ՚ի զօրականէն իմնդրեալ էր ազատել զնոսա ՚ի մոլեգնութենէ ժողովրդեանն , :

ՀՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Արեգ կամ Հեղիուպոյիս քաղաքին առերակերր :

Մտորին ՚ յգիպտոսի մէջ՝ ՚ յիլոսի արևելեան դին շատ հին ժամանակներէ ՚ի վեր հոյակապ քաղաք մը կանգնուած էր , որուն ամէն ազգ Արեգակն քաղաք կ'ըսէին , ՚ յգիպտացիք ու ՚ յըրայեցիք Օն կոչելով , որ ՚ յգիպտացւոց լեզուով արե կը նշանակէ . Քոյնք ՚ լիտո-՛ռլի , այսինքն ՚ ելիուպոլիս , որ արևու քաղաք ըսել է . մեր ՚ յարգմանիցք ալ Մուրք ՚ յրոց թարգմանութեանը մէջ Արեգ քաղաք կ'անուանեն : ՚ յո քաղաքը հին ՚ եթանուառութեան ատեն ՚ յգիպտոսի պէս բարգաւած ու վսեմախոհ աշխարհքի մը մեծագործութիւնն ու գիտութիւնը անուանի ընողներէն մէկն էր , որ օտարաց պատկառել կուտար եգիպտացի անունէն . բայց անթիւ տարիներ իբրև օրերու պէս վրայէն անցնելով՝ այնչափ մերկացուցին զինքը ու կործանեցին բոլոր ՚ իր ՚ յոխութիւնները , որ այսօրուան օրս ՚ իր ՚ նութիւններէն հազիւ թէ մէկ քանի մը նացորդներ թողուցեր է , որոնց աւերակ անունը տալու է : ՚ ին երեւլի քաղաքի մը վրայ խօսիլը գիտնալով որ ախորժելի ՚ իրնայ անցնիլ մեր բանասէր ընթերցողներուն , ՚ ելիուպոլսի աւերակները կ'առնենք դիմացնիս :

՚ բաղաքին ըրջապատը բաւական անարատ մնացած է . այս որմը , որ չեղած հաստ աղիւսով շնուռած է , այս-

օրուան օրս ալ տեղ տեղ 18-20 մեդր թանձրութիւն ու 4-5 բարձրութիւն ունի . բռնած տեղոյն երկայնութիւնն է գրեթէ 1400 մեդր ու լայնութիւնը 1000 մեդր : ՚ ըրջապատին մէջ՝ ՚ ելիուպոլսի հին հողին մէկ մասը հիմա երկրագործութեան կը ծառայէ , ջըրանցքի մը ձեռքով՝ ՚ յիլոսի ջրերէն ու ուգուելով . հոն ցորենի տկար ցօղունը այն հին կոթողներուն ու սիւներուն տեղ յաջորդեր է , որ ՚ իրենց ծանրութեամբը ՚ եծել կու տային երկրին , և պէտուինը այն տեղերուն վրայ կը գնէ ՚ իր մէկ օրուան վրանը , ուր լայնատարած ճնշուապանծ պալատներ կը հանգչէին :

՚ բայց ամենեին հին շէնքերու տեղեաց ՚ ետք մը չկայ . միայն անոնց համար գործածուած քարերէն մնացորդներ քիչ մը կան , և ասոնցմէ շատը սովորական կրային քար են , մարմարիոն , կրանիտ , կոպճաքար , և այլն : ՚ յակայն խիստ ցաւալին այն է որ ՚ յրեգ քաղաքին մնացած աւերակներն ալ՝ ետքը գետնէն կիր հանելու համար աւրեր կործաներ են . ինչե՞ր չեն կորսուած այսպիսի ձեռքերէ . բայց անանկ տգէտ ժողովուրդ մը չկրնար ճարտարապետութեան գեղեցկութիւններն ըմբռնել , որ գոնէ անոր հրաշալիքներուն խնայէ :

՚ յրեգ քաղաքին մէջ կոպիճ քարէ մեծ ու հսկայակերպ զանգուած մը կը տեսնես , որ բոլորչի ձեռով է , գոյնը կարմիրի կը զարնէ և վրան ՚ խորհրդատառեր կան . գիտուններէն ոմանք կ'ըսեն թէ ասիկայ ատենօք սփինքս մը եղած պիտի ըլլայ :

՚ բաղաքին մերձակայ գեղերուն մէջ շատ հին մնացորդներ կան , որ յայտնի կը տեսնուի թէ ՚ ելիուպոլսէն հոն փոխադրուած են . և այս քաղաքին վրայ ալ դարձնենք երեւլի ՚ նախօսներէն ոմանց ըսածը՝ թէ ՚ ին ատեն ՚ յորին ՚ յգիպտոսի քաղաքներէն , և թէ անոնց շէնքերուն աւելի ՚ նիւթեր կը գործածուէին :

Վեհ շենք մը միայն կայ Նելիուպոլ սի մէջ, որ իր առջի գրքին վրայ ամ բողջ մնացած է մինչև ցայսօր : Այսիկայ կոթող մըն է, որ Ա երին Լոգիպտոսի կոթողներէն ամենն ին տարբերութիւն մը չունի . անսոնց պէս միակտուր կարմիր կրանիտէ է . բարձրութիւնը 20 մեդր ու 26 հարիւրորդամեդր, իսկ երեսները 1 մեդր ու 84 հարիւրորդամեդր լայն են խարսխին մօտ և 1 մեդր 17 հարիւրորդամեդր վերի ծայրը : Ա, իլուզիոն երկիրը խել մը բարձրացուցած ըլլալով՝ կոթողը 1 մեդր 78 հարիւրորդամեդր հողին տակ թաղուած է, ու կողիձքարէ խարսխի մը վրայ կը հանգչի : Հողէն 1 մեդր 55 հարիւրորդամեդր կամխարսխէն 3 մեդր 33 հարիւրորդամեդր բարձր՝ կոթողին վրայ նրանակուած է՝ Այլոսի յորդութեան ամենէն սաստիկ աստիճանը : Այս շենքին վրայ խորհրդատառեր կան, բայց իրեք երեսինը նոյն են, ու չորրորդն ալ քիչ տարբերութիւն ունի : Դրեւը կոթողին վերերը բոլորովին անարատ մնացած են, բայց կեսէն վար շատ աւրուած կը տեսնես . թերես անապատին խճային աւազն ըլլայ ասոր պատճառը, որ հովը գետնէն վերցնելով՝ կու գայ կը զարնէ այս կոթողին ալ, վասն զի արդէն սովորաբար աւազը այս ըսած բարձրութենէն աւելի վեր չելլեր . կամ թերես Լամբիւսէս եղաւ այս խորհրդատառերուն աւրուելուն պատճառը, որովհետեւ սաստիկ կրակ մը ձգել տուաւ քաղաքիս մէջ, որ Նելիուպոլիսը մոխիր նստեցուց և կոթողներու ալ շատ վնասեց, ինչպէս կ'ըսէ Այտրաբոն :

Նելիուպոլիսի մէջ բազմաթիւ կոթողներ կային՝ ըստ Պլինիոսի ըսելուն . ասոնցմէ շատը կայսերաց ժամանակը Նումփոիսաղրուեցան և ինչուան հիմա հոն կանգնուած կեցած են . իսկ մնացածները հետզհետէ անհետացան, բացի այս մէկ կոթողէն, որ հոս կը նկարագրենք : Այսից առջի կոթողը հիմքէնի Զ դարուն Արաբացիք կործանեցին, կարծելով որ անոր հողուն տակ մեծ

դանձ ծածկուած կայ . այս յուսովն է որ այսօրուան օրս ալ հոնտեղուանք հին յիշատակարաններ կը կործանուին : Տայց Արաբացիք այս կոթողը կործանելէն ետքը՝ շատ պարապ ելան յոյսերնէն . որովհետեւ 89 քիլոկրամկամ 200 կենդինար միայն արոյր՝ գտան :

Այսիկայն այսյետին մնացած կոթողն ալ յայտնի կ'երեւայ որ կործանուելու վտանգի մէջ ինկեր է, որովհետեւ վարի կողմերը կտոր կտոր վնասուեր են . արդեօք որչափ ատեն ալ դեռ պիտի տեէ այս յիշատակարանը . այդ ալոր կործանի, Նելիուպոլիս քաղաքին Ճարտարապետական մեծագործութիւններէն ալ բան մը պիտի չմնայ . բայց այն ատեն ալ գիտութեանց ու գրագիտութեան կողմանէ ունեցած իր երեւելիութիւնը միշտ պիտի յիշեցընեն զինքը :

Հին ժամանակներուն վրայ պատած սե քողը՝ այս քաղաքին Ճոխ պատմութենէն հազիւ թէ քիչ մը բան տեղեկացընել կու տայ մեղի : Հոս արեգական հոչակաւոր տաճար մը կար, ուր ամէն տարի ՚ի պատիւ այդ անբան աստուծոյն տօն մը կը կատարէին, որ Լոգիպտացոց կրօնական տօներուն կարգին մէջ չորրորդն էր : Այսոր մէջ կը սնուցանէին Անեւիս կովը, որ արեւ կը ներկայացընէր, և որուն մասնաւոր յարգութիւն կու տային, ինչպէս Անմիիս քաղաքը՝ Ապիսին : Դարձեալ Լոգիպտացոց ըսածին նայելով, փիւնիկ թռչունը՝ արեւելէն սկսելով թռչիլ՝ 1461 տարի ապրելէն ետքը այս տաճարին մէջ եկաւ զմուռսի ու խունկի խարոյկի մը վրայ մեռաւ, և իր մոխրէն նորէն կենդանացաւ : Դարտար առասպել մըն է ասիկայ, որ կը ցուցընէ մեզի թէ Նելիուպոլիսի աստղաբաշխ քուրմերը աշխատեցան որ իրենց քաղաքական ժամանակին բաժանմունքը արևուն ընթացքին հետ համաձայնեցընեն . անանկ որ երբ 1460 տարին լմննալու ըլլար, որ իրենք Դառի Դար կամ Ծնիկ ասուել շրջան կ'ըսէին, Լոգիպտացոց 365

օրուան անորոշ տարին իրենց աստղաբաշխական տարւոյն հետ կը միանար , որ 365 օր և 6 ժամ կը հաշուեին , և ալ ժամանակին կու գային եղանակները :

Իրեգ քաղաքին բնակիւըը Եզիպտոսի ամենէն կրթեալ ժողովուրդը կը սեպուեր . իրենց քրմերուն դպրոցին մէջ Եւդոքսիոսի , Պլատոնի , ու Երուգոտեայ պէս երևելի օտարազգիներ աստղաբաշխութիւն , փիլիսոփայութիւն ու պատմութիւն սորվեցան , որ Եզիպտուց գլխաւոր իմաստութիւնն էր : Այս դպրոցը , ինչպէս նաև Ծաերէի ու Ումֆիսի դպրոցներն էին միայն , որ իրենց անդամներէն Ծաերէ մայրաքաղաքը կը խաւրէին՝ Երեմնից ատեանը կազմելու համար , որ արդարութեան բարձրագոյն ատեանն էր և ըստ Դիոդորեայ կրնար Եմէնքի արիոսպագոսին կամ Եակեդեմոնի ծերակուտին հետ բաղդատուիլ :

Եզիպտացւոց թագաւորութեան ամենէն հին ժամանակներէն 'ի վեր՝ Հելիուպոլիս այս աշխարհքիննշանաւոր քաղաքներէն մէկն եղած է : Ուորը Դիոդը կը պատմէ թէ Փարաւոնիր թագաւորութեան երկրորդ ընելէն ետքը զովսէփ՝ ամուսնացուց զինքը Իրեգ քաղաքին Պիետափիրէս քրմին Եսանէթազկանը հետ . և Պիետափիրէս անունը Եզիպտացւոց լեզուով արեւու քրծապէտ ըսել է : Ուսուտրի թագաւորութեան ատեն՝ Հելիուպոլիս Եզիպտոսի պատուարներէն մէկն էր . Դիոդոր Ուկիլիացին կ'ըսէ թէ այս աշխարհակալը որմմը շինել տուաւ , որ Պիետուսին քաղաքէն ինչուան Հելիուպոլիս կ'երկրնար , Երաբացւոց ու Եսորւոց արշաւանքին դէմն առնելու համար : Իր որդին , որ յաջորդեց իրեն , Հելիուպոլիսի մէջ երկու կոթող կանգնել տուաւ մասնաւոր դիպուածի մը յիշատակ : Երեցն

¹ Տարին Ճիշդ 365 օր ու 6 ժամ կամ 365 օր 23/100 քայլով . հապա 365 օր 242245 միլոնորդ ժամու , չնիկ աստեղը շրջանը՝ անվեկապ ատենին եղանակները չէր փոփոխեր . ամենէն քիչ ասանը . մէկ օր կը զարտուղեր :

Պլինիոս իր Բնական Պատմութեան մէջ նոյնպէս ուրիշ քանի մը եզիպտացի թագաւորներու անուններ կը յիշէ , որ այս քաղաքս գեղեցկացուցին :

Բայց Ստրաբոնի Եզիպտոս քալած ժամանակը , որ ()գուտոսի կայսերութեան ատենն էր , շատ փոխուեր էր Երեգ քաղաքը . ժամանակին որ մարդկային պետութիւնները իրեն կամքին խաղալիկ կ'ընէ , այս քաղաքը գրեթէ կործանման վիճակ հասուցած էր : Դամբաները անապատ դարձած էին . շէնքերը այն անհանձար ու անողորմ Եամբիւսեսին ըրած վայրագութեան նշաններն ունեին իրենց վրայ : Վրմերուն դպրոցը դեռ մնացած էր . բայց ալ հոն գիտութիւնները չէին զարգացրներ ու միայն իրենց կրօնական պաշտօնը կը կատարէին : Սակայն այն դիտարանը , ուսկից նայելով Եւդոքսիոս՝ Երկնային մարմնոց շարժմունքը սորվեցաւ , մնացած էր , և Ստրաբոնի ցուցուցին ալ այն խուցերը , որոնց մէջ այս աստղաբաշխն ու Պլատոն բնակած էին :

Կատ գիտուններ եղան որ Երեգ քաղաքին զգքին վրայ շատ քննութիւններ ըրին . ասոնցմէ ումանք Ստրաբոնի , Երոդոտեայ , Դիոդորի , Պտղոմէոսի , և այն , ըսածները չկրնալով իրարուհետ միաբանեցրնել՝ կարծեցին թէ երկու Հելիուպոլիս եղած ըլլայ Եզիպտոսի մէջ . մէկը Տէլդայի մէջ՝ դէպ 'ի իրեն ծայրը . մէկան ալ անոր շատ մօտ : Բայց Պաղպիոյ բանակին արշաւանաց ատեն եղած հռչակաւոր քննութիւնները կը ցուցընեն թէ սխալ է այս կարծիքը , և թէ Հելիուպոլիս Տէլդայէն դուրս էր . անոնցմէ կ'իմանանք որ հին մատենագիրներէն մէկն ալ Տէլդայի մէջ չդներ զՀելիուպոլիս , և թէ միջին դարու մատենագիրները , դիտի հեղինակներն ու արաբացի աշխարհագիրք ալ Եզիպտոսի մէջ մէկ Հելիուպոլիս կը դնեն , և ամէնն ալ Տէլդայէն դուրս ու այն տեղն է կ'ըսեն , ուր որ հին քաղաքի մը աւերակներ ցուցուցինք վերը ընթերցողաց : Այս յետին դիտունները նաև ասիկայ կ'ըսեն թէ կրնայ ըլլ-

լալ որ Եղիպտոսի ուրիշ մէկ կողմք՝ այս անուամբ ուրիշ պղտիկ քաղաք մը կամ գեղ մըն ալ եղած ըլլայ , որ արև աստուծոյն կանգնած մէկ յիշատակարանին համար այս անունն առեր է : Այս կայն պատմութեան մէջ հոչակաւոր եղած Արեգ քաղաքը , որուն վրայ Աստուծաշունչը , Երողոտոս , Դիոդոր , Ստրաբոն , Պտղմէոս և Խնտոնինոսի Շանապարհորդութիւն կը խօսին , առ ջի դրած տեղերնիս է , որուն մօտ հիմա Ամաթարիէ գեղը կայ :

ՄԱՆՐԱՎՀՊ

Ահատր դիպուած մը :

Աւելի Երեայ Կոստանդինա քաղաքին առումէն քանի մը տարի առաջ , ասոր բանտը Երկու եղբայր դրուեցան՝ մահուան դատապարտուած : Այսոնք խիստ անուանի աւազակներ էին , անանկ որ ամենուն բերանը իրենց ըրած մեծամեծ քաջութիւններն ու սրտոտութիւնները կը պատմուէր : Պիէյր շատ վախնալով որ ըլլայ թէ բանտէն ալ փախչին , հրամայեց որ Երկուքին մէյմէկ ոտքը մէկտեղ բերած մէկ շղթայի մը զարնուին : Երկրորդ օրը յանցաւորներուն գլուխը պիտի կտրուէր . բայց անոնք բանտին մէջ չէին : Ելեր փախեր էին բանտէն . բայց չկրնալով շղթային օղը բանալ կամ կոտրել , այսպէս իրարու կապուած արտերու անդաստաններու մէջէն կ'երթ ային վտանգներէ խալսելու համար : Այսաւոտն որ վրայ հասաւ , ապառաժներուն մէջ պահութեան , ու իրիկուան՝ նորէն ձամբանին սկսան : Բայց մէյ մ'ալ ինչ նայիս . կէս գիշերուն ձամբան առիւծ մը դիմաց նին ելաւ , ու զիրենք տեսնելով՝ գետնին վրայ պառկեցաւ ու տեղէն չէր շարժեր : Աւազակները զարհուրած՝ ձեռքերնին եկած քարը կը նետէին վրան ու բոլոր ձայնով կը պոռային որ կենդանին հեռացընեն . բայց տեսնելով որ այս կերպով չեն կրնար գլուխ ելել ,

գէմքերնին անուշցուցին ու սկսան աղայանք պաղատանք ընել . սակայն առիւծը Երկուք մը ցատքեց վրանին հասաւ , և ուժով մը Երկուքն ալ գետին զարնելով՝ հանդարտ հանդարտ սկսաւ ասոնց մեծագոյնը փարատել և ուտել . այն ատեն մէկալը վախէն մեռել ձեւացուց զինքը : Այսիւծը Երբոր սրունքը հասաւ որ ուտէ , չկրցաւ շղթան փըրցնել , որ ծնկին վրայ անցուցած էր . ուստի խել մը կրծեց թողուց , ու արդեօք ծարաւէն չէ նէ կշտացած էր՝ ելաւ մօտիկ աղբակը գնաց : Ողջ մնացած աւազակը մտածեց որ առիւծը ծարաւը յագեցընելէն ետքը՝ իրեն համար ալ պիտի դառնար . ուստի մէկէն ոտքի վրայ կայնեցաւ ու սկսաւ առաջ Երթալ ապաստանարան մը վինտուել , և իր խեղջ եղբօրը սրունքն ալ շղթայէն կախուած՝ իրեն հետ մէկտեղ կ'երթար . բարեբաղդաբար ձամբուն մէջ խոռոչ մը զտաւ ու մէջը պահութեցաւ : Կատ չանցաւ՝ մէյ մըն ալ անդիէն առիւծը որսին ետեւէն ինկած կը փնտընէր , ու ձգած տեղը չգտնելով զանիկայ՝ բարկութեամբ կը մննչէր . քանի մը անդամայս այրին քովիէն ալ անցաւ , ուր խեղջ աւազակը դողդըղալով կեցեր էր : Ո երջապէս օրը լուսացաւ ու ինքը կենդանի էր . բայց ծակէն դուրս ելլելուն պէս՝ Ամէտ պէյին ծիաւորները , որ իրեն ետեւէն ինկեր էին , չորս կողմն առին , և ասոնցմէ մէկը իր ձիուն վրայ առնելով զանիկայ՝ տարին դարձեալ Կոստանդինա քաղաքը բանտ դրին : Պիէյր չհաստալով իր մարդիկներուն պատմածին՝ դիմացը կանչել տուաւ աւազակը , որ իրեն հետքաշկը ուտըկելով կը բերէր իր եղբօրը սրունքը . այս խեղջ տեսարանը տեսնելով սիրտը շատ շարժեցաւ , և թէպէտ խիստ անօրէն աւազակ էր յանցաւորը , կեանքը շնորհեց անոր ու հրամայեց որ շղթաները քակուին :

